

## ԿՐՈՆԱԿԱՆ

### «ՃԱՌԻ ԽԱԶԻՆ»

«Չի ճառ խաչին կորուսելոց յիմարութիւն է, այլ փրկելոց մեկ՝ զօրութիւն Աստուծոյ»:

(Ա. Կորնթացիս 1:18)

Խորհրդաւոր և աղու գուգորդութիւն մը կայ Խաչ և Մեղք եղբերուն միջեւ, ու իւրաքանչիւր Խաչի տօն Հաւատացեալը կը զնէ անելի մը առաջ, որ աւելի ցաւափիթ է Աստուծոյ Համար՝ քան մարդուն, ու այդ մէկը՝ մարդ արարածին մեղանչելու աշաւոր կարողութիւնն է: Քանիներ մեզմէ յանցանք մը կամ սխալ մը գործելէ ետք յաճախ, ինքինքնին արդարացնելու Համար ըսած են, «Անսփորձ էինք և երիտասարդ, յանցանքը կը գործէինք, սակայն կը կարծէինք թէ ճիշդ բանն էր որ կ'ընէինք»: Մենք մեղաւորներ ենք ու գժուար թէ կարենանք ձերբազաւոյի մեզ կաշկանդող մեղքի շղթաներէն:

Միջին դարերէն Հասած պատմութիւն մը կ'ըսէ թէ ինչպէս երկաթագործ մը ձերբակալուելով բանտ կը տարուի ու կը նետուի խոնաւ ու մութխուց մը, ուր պիտի մնար մինչև կեանքին վերջը, թներն ու սրունքները շըղթայուած պատին: Մի քանի օրեր ետք, ան յուսահատ կը սկսի զննել շըղթաները տեսնելու եթէ տկար տեղ մը ունէին, որպէսզի փշրէր զանոնք ու ինքինք աղատէր: Սակայն ի զարմանս իրեն ան անմիջապէս կը նշմարէ որ այդ շղթաները իր իսկ դարբնած շղթաներն էին, որոնց տոկունութեամբ ինք այնքան կը հպարտանար: Մենք երբեմն կը կրենք մեր իսկ ձեռքերով դարբնուած մեղքի ամուր շղթաներ, զորս կարելի չէ Հեշտութեամբ փշրել:

Անգլիացի պատմաբան-բանասէր՝ Արնըլտ Թոյնպի անընդհատ հարց կու տար ինքինքին թէ ի՞նչպէս Գերմանիոյ նման յառաջադէմ ու զարգացած երկիր մը թոյլ տուած էր խաբուելու և առաջնորդուելու Հիթլէր կոչուող լուսնոտ ճիւաղէ մը: Ան եկած էր այն եղբակացութեան որ քաղաքակրթութիւնը ընդունուած կարգերու և սովորութիւններու բարակ խաւ մըն միայն որուն տակ կը գտնուէր Հալած մարմին մը չարիքի և ոճիրի, որ միշտ եռացած վիճակի մէջ էր ու պատրաստ որևէ ժամանակ ժայթքելու և անսանելի աւելներ պատճառելու:

Անկասկած մենք բոլորս մեղաւորներ ենք. թերևս մարդկօրէն մենք մեղքը թեթևկի կ'առնենք, բայց Ս. Գիրքը՝ ո'չ: Մենք կեանքը թերևս վերլուծենք Հոգեբանօրէն կամ ընկերաբանական գետնի վրայ, սակայն ընա՛ւ աստւածաբանական գետնի վրայ: Մենք կը փորձենք մեղքը բարդել մեր դաստիարակութեան կամ յարմար պայմաններու չգոյութեան, բայց կը մերժենք ընդունիլ մարդկային մեր տկարութիւնները, մեր անդաստիարակ ըլլալն ու չարամտութիւնը: Սակայն Աստուածաշունչը մեզի կ'ըսէ թէ այդ բոլորէն աւելի՝ մեղքն է զիսաւոր պատճառը, այդ գոյծին և անխուսափելի ապըստամբութիւնը արարածին՝ Արարչին դէմ:

Սուրբ Գիրքը մեզի կ'ըսէ թէ Աստուած մեղքին կը նայի ամենայն աշալրջութեամբ, Հետևաբար մենք ևս պարտինք ընել նոյնը: Մենք մեղաչալրջութեամբ, Հետևաբար մենք ևս պարտինք ընել նոյնը: Մենք մեղաչալրջութեամբ, Հետևաբար մենք ևս պարտինք ընել նոյնը:

դժուարութիւնը. ան մեզ կը սիրէ, սակայն չկրնար ընդունիլ մեր մեղքերը: Մեր անօրէնութիւնները խոտոր կը համեմատին Աստուծոյ արարչագործութեան ամբողջ ծրագրին հետ: Հայր Աստուած մեզ ստեղծած է սիրով և համերաշխութեամբ ապրելու և գործելու համար, իսկ մեղքը իր հետ կը բերէ նախանձ, ատելութիւն և անմիաբանութիւն: Աստուած մեզի կեանքի կոչեց որ մենք մեզի համար ստեղծէինք կեանքի և աշխատանքի առողջ պայմաններ, մինչեռ մեղքը կը պատճառէ զանազան ախտեր, ֆիզիքական ու բարոյական, հոգեկան ինկածութիւն և ապա՝ մահ:

Ահա այսպէս Աստուած կանգնած էր անել դրութեան մը առջև. Ան չէր գիտեր թէ ինչպէս պիտի վարուէր իր այնքան սիրելի արարչագործութեան հետ որ անվերադարձ կերպով ինքինք խարանած էր մեղքին կնիքովը: Արդեօք բնաջնջէր մերօրեայ մարդկութիւնն ու աշխարհը և ձեռնարկէր նոր արարչութեան մը, ինչպէս Զրհեղեղի ժամանակ ըրած էր, բան մը որ դրական արդիւնք մը չէր տուած, որովհետև մարդիկ մնացած էին չար: Նոյի պատմութիւնը կատարեալ դատաստանի մը և անոր հետևանք եղող սահմանուած պատիժին ձախողութեան պատմութիւնն է, սակայն ատիկա սիրող չօր մը պատախանը չէր կրնար ըլլալ մոլորած և մեղքի ճաշիճին մէջ ինկած մարդկութեան համար, քանի որ պատիժը ինքնին արդէն որևէ ազդեցութիւն չէր ունեցած: Նոյնիսկ եթէ Զրհեղեղը լուծած էր Մարդուն մեղանչումի հարցը, սակայն վստահ եղէք որ Արարիչը ակամայ առած էր այդ քայլը, որովհետև Ան լաւ գիտէր թէ պատիժով մարդ արքայութիւն չէր կրնար մտնել, այլ միայն սիրով և ներողամտութեամբ: Իսկ միևնու կողմէն եթէ Աստուած չպատուհասէ անբարոյութեան մէջ լողացող մեր այսօրուան աշխարհը, ուրեմն Ան պարտ ներողութիւն խնդրել Սոդոմի և Գոմորի բնակիչներէն:

Հայր մը իր անհնազանդ զաւակը պատժելու համար զայն կանուխէն իրենց տան ձեղնայարկը կը դրկէ. միայն հաց և ջուր խոստանալով ընթրիքի համար: Այդ երեկոյ, զաւակը անդադար միտքը ըլլալուն հայրը չկրցաւ ընթրել: Կինը փորձեց մխիթարել ամուսինը ըսելով. «Գիտեմ թէ ինչ կը մըտածես, բայց պէտք չէ թոյլ տաս որ վար գայ, որովհետև այդ պարագային անքեզի հանդէպ իր ունեցած յարգանքը պիտի կորսնցնէ: Պէտք է խօսքիդ վրայ հաստատ մնաս»:

Ամուսինը պատախանեց. «Իրաւունք ունիս, խոստումս պիտի պահեմ, սակայն խեղճը այնպէս առանձին է»: Ան չդիմանալով՝ կնոջ գիշեր բարի կը մաղթէ, կը բարձրանայ ձեղնայարկ զաւկին մօտ, ու միասին կ'ուտեն ու կը խմեն ցամաք հացն ու ջուրը, եւ երբ տղեկը պիտի քնանար փայտեայ մերկ յատակին, հօրը թեմերը անոր ծառայեցին իբր բարձ :

Այնքան նմանութիւն կայ այս պատմութեան հերոսին և Աստուծոյ միջև: Թերեւս ատոր համար էր որ Նոյի և Զրհեղեղի պատմութիւնը վերջացաւ Ծիրանի Գօտիի յայտնութեամբ երկնակամարին վրայ, որով Աստուած կը խոստանար ալ մարդկութիւնը չպատժել ուրիշ Զրհեղեղներով:

Այսու ամենայնին Հայր Աստուծոյ մեծագոյն մտահոգութիւնը կը մնար: Ինչպէ՞ս վարուի մարդուն միշտ մեղանչելու ձգտելու հարցին հետ: Եւ ահա հոս է որ մեր Փրկչին Խաչը կու գայ իր փառքով լեցնելու երկիրը: Եթէ Աստուած չէր յաջողած վերցնել մեղքը երկրին վրայէն ամբողջ մարդկութիւնը ջնջելով և ազատելով միայն մէկը, այս անգամ ուրեմն պիտի ընէր ճիշդ հակառակը, Ան պիտի փրկէր ամբողջ մարդկութիւնը զոհելով միայն մէկը, որ իր կեանքը պիտի տար իբր փրկագին, իբր խորհրդանշան Աստուծոյ յաւիտենական սիրոյն:

Աստուածաբաններ տուած են բազմաթիւ մեկնաբանութիւններ թէ ինչպէս Սուրբ Խաչը դարձած է փրկութեան գործիք: Սակայն մարդկային միտքը բնաւ պիտի չկարենայ իր ամբողջութեանը մէջ ըմբռնելու ա՛յն՝ ինչ որ Յիսուս ըրաւ Գողգոթայի բարձունքին: Անկասկած բան մը պատահեցաւ այդ լերան վրայ որ մեզի կարելիութիւն տուաւ անգամ մը ևս ապրելու ինքնավստահութեամբ, ստեղծագործ կեանքով, այն գիտակցութեամբ որ մենք զաւակներն ենք Երկնաւոր Արքային: Խաչելութեան ու Յարութեան դէպքերէն առաջ, մարդկային մեղաւոր Հոգիները նման էին վանդակի մէջ դրուած թոչուններու, սակայն անկէ ետք անոնք դարձան ազատ արձակուած թոչուններ, այլևս մեղքն ու մահը իշխանութիւն չունէին մարդոց Հոգիներուն վրայ: Այսպէսով միանգամբնդիշտ կը վերջանար Հայր Աստուծոյ մեծ մտահոգութիւնը: Քրիստոսի մահը Խաչի վրայ այլևս կարելի կը դարձնէր մարդուն յաղթահարելու իր վախերը, մեղքին հանդէպ ունեցած իր տըկարութիւնը, ու մեղքը այլևս կը դադրէր ըլլալէ այն անանցանելի պատը որ մեզ՝ արարածներս կը բաժնէր մեր Արարիչէն: Երբ Աստուած ներէ, Ան նաև կը մոռնայ. Ան մեր մեղքերը կը նետէ ծով և ափին կը դնէ ծանուցում մը, որ կ'ըսէ. «Ձկնորսութիւնը արգիլուած է»:

Քրիստոս մեր բոլորին մեղքերը առած իր ուսերուն, Մագդաղենացի Մարիամին ուղղած խօսքերը մեզի ուղղելով կ'ըսէ. «Գնա՛ և այլևս մի՛ մեղանչեր»: Ահա այս է Աստուածորդւոյն Խաչին պատգամը մեզի. սակայն մենք բնաւ անտեսելու չենք այն պարագան որ մեզ փրկելու համար ան թափեց իր արիւնը: Աստուած մեզի առիթներ կու տայ իր օգնութեամբ փոխելու մեր կեանքի ընթացքը, ո՛չ թէ մղուած վախէ, այլ իր անսահման սէրէն, որուն մեծագոյն գրաւականը տուաւ իր Միածին Որդւոյն Խաչով, որուն հաւատացած ու փարած մնացած է մեր ժողովուրդը իր ամբողջ էութեամբ:

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ